

աւելցնելով թէ Հունգարահայք կաթողիկէ եկեղեցին կը պատկանին. բացատրեց թէ ի՞նչպէս Հայերու մէկ մաս մ'ալ բռնի խւամութիւնն ընդուներ են, և թուրքերու ու Հայերու միջն տեղի ունեցած ներկայիս կրօնական ու ցեղային ու քաղաքական ատելութիւններն ալ յիշելով՝ խօսքը (անշուշտ Դոկտորէն զրուած) այսպէս շնորհաւմ իսրահրածութեամբ մը լմէնցուց. «Հայերը իրեւ քրիստոնեայ Քրիստոփի կը նմանին, որ արդար և տեմեն ըլլարվ հանդերձ ամեն տեսակ հայածեած ու տաճեներ ենր կրեց Հրեաներէն, որ Մեմի ցեղէն էին. տեմեն Հայերն ալ կը տաեցուին թուրքերէն որ հոյնպէս Ավեմի ցեղէն են. բայց ինչպէս վերը վերը Քրիստոս յաղրեց Հրեաներն այսպէս ալ Հայերը պիսի յաղրեն թուրքերուն » : — Մաֆանարութիւններու շառաչը կը խղուէր «կեցցեն Հայերը », «կեցցէ Հայատան » և նաև « կեցցէ ժողովակն, կեցցէ Լապօն, կեցցէ Գլուորը » ։ Ժայնարկութիւններէն : Այս տեսարանին յաջորդեց՝ հայուն ծանօթ հրիւրափրութեան ցոյցերը՝ տեսակ տեսակ անուշներով և բարարեցններով և օշարակներով, և զանազան նիւթերու վրայօց ուրախ զըւարթ խօսակցութիւն մը :

Այս երկարատև խօսակցութիւնն երբեմ երբեմ ընդհատեցաւ հայ պատանիներու և օրիորդներու խմբերզներէն, որոնց հունգար երգերու (զաշնակի ընկերակցութեամբ) շարքին մէջ՝ երգեցին հայերէն բառերով նաև Բամ փորոտանը, Տուր ձեռքդ եղայրը, Մեր հայրէնիքը, զորս վերոյիշեալ Պոտուրեան Միխիթարեան վարդապետը սովորեցներ էր իրենց :

Փիշերուան ժամները բաւականէն աւելի թուով սահեր անցեր էին՝ երբ բնակարաննիս վերալառնալու համար՝ մեկնեցանը այշ ընտանիքէն, զոր կը զգայինը թէ իրացնէ արեան կապով մեզ հետ կապուած էր : — Վերը յիշուած ծերունին մինչև բակին դուռը ընկերեց մեզի բազմութեան հետ, կրկնելով.

Ենքը. — Տայ Աստուածը որ աւկօշ իրար տեսնունց :

Մենք. — Աստուած ձեզի դեռ շատ երկար օրեր տայ, հայրիկ, որ հայ լեզուն այս քաղաքին մէջ ձեզմով չմարի :

Ենքը. — Իշնական իմ. տայ Աստուածը ձեզիկ ալ քարի գովկաթլ . ուզի Աստուածը որ չի մենած տեսնիմ հայ միլլաթին ազատութիւնը, թագաւորութիւնը : — Եւ այս մաղթանըն ըրած ժամանակ՝ ափկից ձեռքերը նուազած աշերուն հետ դէպ երկներ կը վերցնէր :

Անաւասիկ Հայութեան . համար կորած համարուած Հունգարահայերու՝ մը տաւոր ճամբորդութեան մը հետեւանք, բայց իրականէ առնուած պատկեր մը :

Հ. Աթաւան Վ. ՏԻՐՈԱԽԱՆ

## ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՄԱՎԵՐՋԻ ՀԱՆԴԵՍ

ՄԱՆԹԱՐԵԱՆ ՈՐԲԱՆՈՅ ՎԱՐԺԱՐԱԽԻՆ ՄԵԶ

ԳԱՊԵԳՎԱԿ

Լութեան և անշցութեան մէջ թաղուած տարիներու շարքը վերջացաւ. Մօտայի գեղածիծաղ ափունքներուն վրայ դարձեալ սկսան լսովի Միխիթարեան վարժարանի սաներուն զուարթ ձայները, և դպրոցական հանդէսներ կը յաջորդէն իրարու. Թէի Մօտայի վարժարանին նիթական շէնքը տակաւին աւերակ կը մնայ՝ բայց կրնանք հաճոյք աւետել թէ ան բարոյապէս արդէն կանգնած է, և շնորհիւթափուած ջանքերու՝ հին օրերու փայլէն ոչինչ պակաս ունի : Յուլիս 7ի մրցանակարաշնութեան հանդէսը ասոր փայլուն ապացոյցը տուաւ :

Վարժարանին ընդարձակ հանդիսարանը շընդորէն զարդարուած էր ամենազգի դրօշներով, իսկ թատերաբեմը և վարագոյը զեռ նոր վարպետին վըճինէն ելած՝ կ'աւելցնէին անոր գեղեցկութիւնը :

Հանդէսին կը նախագահէր Արհ. Յովհաննէս Եպ. Նազլիեան, Առաքելական

Այցելու և Պատրիարքական Փոխանորդ կաթողիկէ Հայոց, ան շրջապատռած էր բարձրաստիճան եկեղեցականներէ, Պոլսոյ Միհիթարեանց մեծաւոր Հ. Դանիէլ վ. Ասեփանահանէ և Վարժարանին տեսուչ Հ. Յակոր վ. Տիրոյեանէ; իր ջնորհալի ներկայութիւնը բերած էր նաև Օր. Հետոինիկս, Ամերիկան Նապատամատոյցի որբանոցներու ճիշդին Նախագահունին, որ այնքան առաստեղունօրէն ուրախացուցած է հաստատութեանս որբերը: Հանձէսը բացուեցաւ Բամ փորտանով, որ յոտնկայս ուն կը նյութուցաւ. յետոյ աշակերտներն ըրին հայերէն, ֆրանսերէն և անգլիերէն արտասանութիւններ, մասնաւորապէս բուռն ծափերու արժանացան իմ ասացին սիկարս և Les aventures d'un cycliste մենախօսութիւնները: Աշակերտները յաջող դերերով խաղացին Որդիկան Այր, մէկ արարով կոսորը, և խմբերցներ, մեներցներ ու յատուկ նուազախումը մը՝ միշտ թարմ և գուարթ կը պահէին հանդիսականները: Խիստ հաճելի անակնկալ մը եղաւ ներկաներուն համար Մատղանց երգը, որը փորբիկներու խումը մը զարդարուած ծաղկեայ զգեստներով ու պսակներով՝ երգեցի պատիւ վարդի, շուշանի և մանուշակի: Որբի մը կողմէ Ամերիկացի Բարերարներուն ուղղուած անգլիերէն ուղերձէ մը յետոյ՝ բեմ բարձրացաւ Որբանոց-Վարժարանին ուսումնապետը, Հ. Յար. վ. Աստուրեան, և կարդաց այս տարուան տեղեկագիրը՝ որուն զինաւոր կէտերը հետեւալներն են:

Այսօր Քաղկեդոնի Միհիթ. Վարժարանը յաջողապէ կը բոլորէ իր յիսներորդ երկրորդ տարեցը ջնանը: Պատերազմի շրջանին Մօսայի Վարժարանին շնչը այրած ըլլալով՝ գպրոցը գոց մասց: « Երբ 1920 նոյ. 17ին - ըսաւ տեղեկագիրը - մեր որբերով Գատրզեկ կու գայինը, մեր սիրտերու մէջ զաղանի փափաց մ'ալ մնչի կ'Ենկերանար, այս Է որբանոցի հետ ուսումնապէս վերականգնել մեր Քաղկեդոնան նախկին վարժարանը »: Յիրաւի Քարիւսիններու ծովահայեաց շէնքին մէջ

կազմակերպուած էր դպրոց մը, միայն որբերու համար և սոսկ տարրական կարգերով: Որբանոցի վարչութիւնը կազմող Հայրերը խորհեցան զործը աւելի ընդարձակել, և 1921 սեպտեմբերին իրենց հաստատութեան դռները բացին նաև ցերեկեայ աշակերտներու առջեւ՝ միջնակարգ վարժարանի մը ծրագրով: Այս գործին թիւեա, զրիշները եղան զինաւորապէս սա երկու պատճառները: Նախ՝ դիւրութիւն տալ Գատրզիւզի հայ մանկութիւն ազգային հաստատութեան մը մէջ ստանալու այն միենոյն ուսումը՝ զոր միայն սակաւներ կը ստանային օտար հաստատութեանց մէջ մեծածախս վճարումներով: Երկրորդ՝ որպէս զի որբերը պատեհութիւն ունենան լաւագոյն ուսում մը ստանալու, ճիշտ այնպէ՝ իրենց բախտաւորագոյն եղայրյները:

Ներկայապէս հաստատութեանս մէջ ու, սում առնող պատանիներու թիւն է 232. արձանագրուեցան 135 ցերեկեաններ, իսկ որբերու արձանագրութեան թիւն է 144. բայց այս թիւը շատ փոփոխութիւններ կրեց: որովհետեւ որբերէն ումանց ազգականները գտնուելով՝ անոնց յանձննուեցան, իսկ ումանց ալ Եւրոպա զրկուեցան: Ներցիններէն — այսպէս սովոր ենք կոչել որբերը — Յօր տարիից բերումով կամ ուսմանց անենդունակութեան պատճառով արհեստաներու կը զրկուին: Սակայն այս արհեստաւորները ևս կարելի է դպրոցական աշակերտ նկատել, որովհետև ասոնց համար հաստատուած է գիշերային զարդնթացը մը: Ցերեկեաններ ու ներցիններ եղայրյարար ցովի քովի կը նստին զամարաններու մէջ: Աշակերտները բաժնուած են հինգ կարգերու, և յառաջիկայ տարիին պիտի աւելնայ վեցերորդ մը ևս. ասոնցմէ զատ կայ նախապատրաստական կարգ մը, ուր եօթը տարեկանէն վեր փորբիկներ կ'ընդունուին: Վեց վարդապետ, 4 ներցին և 7 արտաքին վարժապետներ կը ձեւացնեն վարժարանին ուսուցչական կազմը:

Տեղեկագիրը յետոյ ըսաւ թէ ի՞նչ էր այս տարուան մէջ հետապնդուած և ձեռք

բերուած արդիւնքը: Ան յիշեց թէ այս տարի 28 տարրեր վարժարաններէ աշակերտներ եկած էին, որոնց վրայ աւելցնելով անապատի և թրցական որբանոցներէ եկած տղացն ալ՝ թիւը կը համնէր երեսունի: Ասոնց ոչ ուսումը և ոչ մանաւանդ կրթութիւնը կրնար մրածն ըլլալ, Տիսութեան առաջին գործն եղաւ այս նաշխուն բանակը ուսումնապէս և կրթապէս մի ձուլել, և անիկայ յոյժ ուրախ է՝ այս երկու ուղղութիւններով ևս օգտակար և կարեւոր արդիւնքներ ձեռք բերած ըլլալուն համար: Լիզուներէն յատկապէս մայրէնի լեզուին և ֆրանսերէնի ուժ տրուած է: Շնորհակալութեամբ յիշուեցաւ ֆրանսերէնի համար Alliance Françaiseի ըրած մեծ նպաստը, որով ան ֆրանսացի ուսուցիչ մը յատկացուցած է վարժարանին համար՝ շարաթական վեց ժամ զասախոսութիւնով, մինչ Պոլսոյ մէջ ոչ մէկ դպրոց կը վայելէ այսպիսի առանձնաշնորհում մը: Դարձեալ յիշուեցաւ լեզուներու հետ թուարաննական ուսմանց տարուած յատուկ խնամքը, ինչպէս նաև մարզական տեսակէտով՝ աշակերտաց և Միջիթարեան սկասուներու յաջող մասնակցութիւնը Միջազգային Ոլմափականին:

Բայց ասոնցմէ՛ շատ աւելի մեծ ուշադրութիւն զարգութեացաւ՝ ըսաւ տեղեկագիրը՝ սրտի և հոգիի կրթութեան: Տղայոց հաղորդուեցան կրօնիք և բարյականի ողջ սկզբունքներ և ընկերային բարեկրթութութեան կանոններ: Միջիթարեան դաստիարակութեան նպատակակէտն է կարելի եղածին չափ իր կատարելութեան հասցնել տղուն հոգույն, սրտին, մացին և մարմինին կարողութիւնները, իմ ունենալով կրօնը և ազգային զգացումը: Ասոնց համադրութիւնն է որ անձը կատարելութեան կը մօտեցնէ: Հայ քաղաքացին պէտք չէ ըլլայ միայն զրասենեակի և խանութիւնը մը. պէտք է ստանայ այնպիսի կըր-

թութիւն մը՝ որով կարենայ վայելել բնութեան, արուեստի, գրականութեան և երաժշտութեան ընծայած հաճոյցները և զի՞նը շրջապատող կեսներին մէջ օսար շմալւ:

Տիզեկագիրի բնթերցումէն յետոյ կատարուեցաւ մրցանակներու բաշխումը, և կրօնագիրութեան, ու բարի վարքի մէջ առաջին հանդիսացող աշակերտը՝ Պ. Արտաշէս Դաւթիթեան՝ ստացաւ Գեր. Նազիկանի կողմէ զեղեցիկ և մծեարժէց ժամացոյց մը, և ուրիշներ ալ՝ ուրիշ մրցանակներ իրենց կարգին, Եթոյ պարտէզին մէջ տեղի ունեցան մարզամբներ, խաղեր. աշակերտները ձևացուցին զեղեցիկ բուրգեր և կենդանի արձաններ և Միս Հիսուսինսկ առաջին հանդիսացող աշակերտին նուիրեց հին կոփամարտիկի մը զանձ արձանը:

Պարտէզին մէջ, եղեկիններու անուշը ըստուերին տակ, ուր խմբուած էր աշակերտութիւնը և խուն բազմութիւն մը, Արհ. Գեր. Նազիկան կատարեց զեղեցիկ բանախօսութեամբ մը հանդէսին փակումը:

Հ. Յ. Ա.

Հայճոյքով տեսանք նաև Հռովմայ Վատիկանեան օրաթերթ «L'OSSEURATORE ROMANO»ի մէջ՝ իր առաջին յօդուած՝ Միջիթարեան Որբանոց՝ Վարժարանի սոյն հանդէսին գեղեցիկ նկարագիրը, զոր իր մասնաւոր թղթակցէն ընդուներ է: Վերնագիրն է «Դպրոցական հանդէսի կ. Պոլիս» Միջիթարեան Հարց Որբանոցին մէջ»:

Մ. Խ.

Ո՞վ խոստացաւ ձեզի յաջողութիւն առանց ձախորդութեան, յաղթանակներ՝ առանց պատկազմի, գերբնական ուրախութիւններու, հիմ ունենալով կրօնը և ազգային զգացումը: Ասոնց համադրութիւնն է որ անձը կատարելութեան կը մօտեցնէ: Հայ քաղաքացին պէտք չէ ըլլայ միայն զրասենեակի և խանութիւնը մը. պէտք է ստանայ:

ՄԻՒ. ՄԵՐԸ

Օտար վարժարականի թէ շատ՝ խնամակալ և են աշակերտացն, խսկ ազգայինն հայր և դայեակ:

Հ. ԱՄԵԱՆ